8. "Գիրքն այն որ կոչի ջերմեռանդ կեանք": Բաբգէն վ. ասոր մասին ոչինչ կը յաւելու: Այս գիրքն է "Ներածութիւն առ ջերմեռանդ կեանն Սրբոյն Ֆրանչիսկոսի Սալեզացւոյ, թարգմանեցեալ ի Տալիականէ ի Հայս, ի վ. կասու վ. է Խարբերդացւոյ", զոր Սարգիս վ. Սարաֆեան տպագրեց ի վենետիկ 12 Մարտ 1748, որոյ մասին վարը:

9. "Գիրք իմն քարոզութեան ի վերայ աստենայն կիւրակէից բոլոր տարւոյն":

10. "Փիլիսոփայական գրեանք Կովճուտին կոչեցեալոյ, այսինքն Ա. Հատորն որ է Լոճիգա, եւ Բ.ն որ է Ֆիզիգայ. իսկ Գ.ն եւ Դ.ն որ է Մեթաֆիզիգայ եւ Բարոյական, որք թերեւս ոչ են թարգմանեցեալ, այլ են կիսակատարք: Զոր յետոյ Հ. վրթ. վ. Անկէրեան ամբողջապէս թարգմանած եւ տպած է ի վենետ. 1751:

11. "Փոքր գիրք իմն ի վերայ Հայր մերին": Տես վարը Սարգսի Հրատարակութիւն 1769 "Ծաղկոցիկ":

12. "Այլ իմն գիրք նոյնչափ վասն ղղման եւ ապաշխարութեան":

13. "Այլ մասնաւոր իրաժողով", որոնց կարգէն կը համարի Բաբգէն վ.՝ Ազգ. Մտդրնի. "Ներկրթութիւն ապաշխարողի" Իտալերէնէ, թրգմ. 1 Սեպտ. 1732, եր. 177. եւ "Պարտէզ Հովուաց" եր. 552: Սակայն առաջինը պիտի բլլայ՝ "Կրթութիւն ապաշխարողի" զոր Սարգիս վ. Սարաֆեան "Նորապէս" թարգմանած է իտալերէնէ եւ տպած ի վենետիկ 1751ին: